



740

1928.

Մատենաց Ավելիութեական ըիւ 7

Չափս Տիպունդ

ԾՆՈՒՆԴԻ ԵՐԳ ԱԼ

Թարգ. ԱՐՄԵՆ ԱՐՄՈՑԵՆՑ



Տպարան Կիբրել Պէտք
ԱԹ-ՀՆ-Ք 1928

82
7-48

2003

2011

82
7-48

ԶԱՐԼԵԶ ՏԻԿԼՆԶ

ԾԱԽՆԴԻ ԵՐԳ ՄԸ

Տարբան պահպանութեա
ԱՐԵՎԱՆ ԵՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆ





█

Եօթը տարիներէ ի վեր մեռած է՝ Մարլի, ընկերը առեւ-
տրական Ծկրուճի, եւ սակայն այս վերջինը ջնջել
տուած չէր իր երբեսսի ընկերոջ անունը. որ արձանա-
գրուած էր վաճառատան դրան վրայ:

Ս Կ Ր Ո Ւ Ց Ե Ւ Մ Ա Ր Լ Ի

Սքրուճ խիստ ագահ, կոպիտ մէկն էր արտաքին
աշխահի ջերմը եւ ցուրտը, երբէք չէին ազդեր անոր
վրայ, ոչ մէկ խիստ քամի այնքան սաստիկ էր, որ-
քան ինքը, երբէք իջնող ձինը կամ տեղատարափ ան-
ձրեւը չէին կրցած կասեցնել զայն իր գործէն:

Երբէք մարդ մը զայն փողոցին մէջ չէր կեցու-
ցած, գոհ կերպարանքով անոր ըսելու «սիրելի Ծքրու-
ճս ինչպէս էք, ե՛րբ պիտի գաս զիս տեսնելու» ոչ մէկ
մուրացիկ անկէ օգնութին մը չէր իննորած, ոչ մէկ
աղայ անկէ ժամը չէր հարցուցած, չէր տեսնուած ու է
մարդ կամ կին որ անկէ տեղեկութին հարցուցած
ըլլար ճամբու մը, կամ տեղւոյ մը մասին, կոյր մու-



62367 ամ
1153-799

բացիկներու շուներն անգաս՝ կարծես կը ճանչնային պայն, եւ իրենց պոչերնին երերջնելով, ըսել կուզէին «սիրելի խեղճ կոյր տէրս, աւելի կարժէ բոլորովին աչք չունենալ, փոխանակ գէշ աչք ունենալու»:

Տարուան օրերէն, ամենալաւագոյն մէկ օրը, Ծընունդի նախընթօրը ծերուկ Սքրուճ նստած էր իր գըրասենեակին մէջ, շատ զբաղած։

Դուրսը սաստիկ, մինչեւ ողնածուծը թափանցող ցուրտ մը կար, հակառակ օրը տարաժամած ըլլալուն ամէն կողմ մթութիւն տարածուած էր, ամբողջ օ: Երբէք պայծառ չէր եղած, մէգը սկսեր էր տուներուն բոլոր ճեղքերէն ներս մտնել, իսկ մթութիւնն այնքան սկսած էր թանձրանալ, որ ճամբաները նեղցած կը թուէին ըլլալ։

Մշուշները, որոնք հետզհէտէ կը տարածուէին բոլոր առարկաներուն վրայ, խոր մթութիւն մը յառաջ կը բերէին։

Այդ պահուն Սքրուճի գրասենեակին դուրը բաց էր, որպէսզի կարենայ հսկել իր քարտուղարին վրայ, որ խել մը զբաղած է նամակները ըստօրինակելով։

Սքրուճ շատ քիչ կրակ ունէր, բայց աւելի քիչ էր քարտուղարին կրահը, որ կարծես ածուխի կտոր մը եղած ըլլար, խեղճ գրագիրը չէր կրնար անոր վրայ քանի մը ածուխներ աւելցնել, որովհետեւ ածուխին մստուկը տէրը իր մօտ կը պահէր, եւ ամէն անգամ

որ թշուառ մարդը ունելին ձեռքը ածուխին կը մօտենար, Սքրուճ դիտել կոտար որ, պիտի ստիպուէր վլուտել զինքը, քանի որ չէր գիտեր ածուխը խնայողութեամբ վառել, ահա թէ ի՞նչու գրագիրը իր վզկապին փաթթած կը ջանար աշտանակին լոյսովը ինքըզինքը տաքցնել, բայց իզուր։

«Երջանիկ Ծնունդը, կը մաղթեմ ձեզի մօրեղբայր, Աստուած ձեզ պահպանէ» կանչեց զուարթ ձայն մը ատիկա Սքրուճի քեռորդոյն ձայնն էր։

— Յիմարութիւն պատասխանեց Սքրուճ։

— Ծնունդը. յիմարութիւն... մօրեղբայր, անտարակոյս այդ չէ որ ըսել կուզէք։

— Այդ ըսել կուզեմ, «Երջանիկ Ծնունդ», ի՞նչ իրաւունք ունիս երջանիկ ըլլալու, երբ աղքատ ես։

— Լաւ, պատասխանեց քեռորդին, դուն ի՞նչ պատճառ ունիս երջանիկ չըլլալու, քանի որ բաւական հարուստ ես։

— «Յիմարութիւն» կրկնեց Սքրուճ, մանաւանդ որ լաւագոյն պատասխան մը չունէր տալիք։

— Մի բարկանար մօրեղբայր, ըսաւ քեռորդին։

— Ի՞նչպէս չ'բարկանալ, երբ կ'ապրիս յիմարներու աշխարհի մը մէջ, որպիսին է այս երջանիկ Ծընունդը, գրողը տանի ձեր երջանիկ ծնունդները, ատիկա օր մըն է, երբ պիտի վճարես պարտքերդ, մինչ դրամ չունիս, օր մըն է երբ ինքզինքդ տարուան մը ծերացած

— 6 —

պիտի գտնես:

Ի զուր քերորդին պաշտպանել փորձեց ննունդը,
Սքրուճ անոր ժամ առաջ հեռանալէն աւելի բանի մը
չէր ցանկար :

Սակայն երիտասարդը կը յամառ էր մնալ, կա-
մելցնէր թէ Մնունդը այն միակ օրնէ, երբ մարդիկ կը՝
բռնեն թէ՝ իրենք ալ միենան ճամբորդներն են խո-
նարհ խաւերու մէջ գտնտղ մարդոց նման դէպի գե-
րեզման, թէ հարուստները տարբեր էակներ չեն, եւ
ուստի իրենց սիրտերը պէտք է բանան, բարեգործու-
թեան, գթութեան, եւ մարդասիրական գործերու հա-
մար, այո, մօրեղբայր որքան որ ալ գրպանիս մէջ ոս-
կիի մը կամ արծաթի կտոր մըն ալ չունենամ կը
հաւատամ որ ծնունդը իսծի համար բ'յրիք մըն է, եւ
բարիք պիտի ընէ. եւ կըսեմ Աստուած օրէնէ ծնունդը.*

Մեկնելէ առաջ երիտասարդը անգամ մըն ալ կը.
Խնդրէ իր մօրեղօր բարեկամութիւնը եւ այցելութիւն
մը, իր ամուսնութեանէն առաջ:

Բայց ի զուր, Սքրուճ անողորմ է, եւ կը ցանկայ
որ ան շուտով հեռանայ իր քովէն.

Հազիւ թէ քեռորդին դուրս ելած էր, ներս կը
մտնեն, երկու պարոններ որոնք իրենց թեւերնուն տակ
ունէին տետրակներ եւ թուղթեր.

Պարոններէն մին ինքզինքը ներկայացնելով, հրա-
մք կուղղէ Սքրուճի, որպէսզի հանգանակութեան մաս-
նակցին տարուան այս երջանկագոյն օրուան մէջ, օգ-

նութեան համելու համար իսեղճերուն, որոնք այսքան
կը տառապին եղանակին խստութենէն.

— Բանտեր չկա՞ն այդպիսիներուն համար, կը
հարցնէ Սքրուճ :

— Բազմաթիւ են անոնք, կը պատասխանէ օտարա-
կաններէն մին:

— Ապաստանարանները գործոնէութեան մէջ չե՞ն
կը շարունակէ կրկին, «կերեւի աղքատները կարգապա-
հութեան մէջ պահելու օրէնքը չի կիրարկուիր, իր ամ-
բողջական խստութեանը մէջ»

Օտարականները տեսնելով որ զո՞ւր է Սքրուճ
համոզել, կը թողուն զայս իր աշխատանքին մէջ*

Դուրսը տակաւ, մշուշը կը տարածուէր, թանձր
մթութիւն մը կը սփոռւէր ամէն կողմ, մինչ գործա-
տրւեր հետզհետէ լոյսերուն կտուցները վառելով զբա-
ղած էին:

Թոշնազգիներու, նպարավաճառներու խանութնե-
րը կը փողփողէին լոյսերու եւ զարդերու մէջ.

Իսկ կոնտոնի Լորտ Քաղաքապետը, անհրաժեշտ
հրահանգները տուած էր, իր յիսուն խոհարաններուն որ-
պէսզի պատրաստութիւններ տեսնեն տօնախմբելու հա-
սար ննունդը, այնպէս, ինչպէս որ պէտք է:

Եւ այսպէս ամէն մարդ իր կարողութեան սահ-
մանին մէջ կը պատրաստուէր ննունդը տօնախմբել:

Վերջապէս գրասենեակը գոցելու ժամք հասաւ-

Սքրուճ դառնալով գրագրին ըստ։

— Վաղը ամբողջ օրը դուն ազատ ըլլալ կուզես չէ։

— Եթէ պատշաճ գտնէք, տէր իմ

Փուրօն մը վար դնեմ, գործի չի գալուդ համար, պիտի խորհիս թէ՝ զրկանք մ'ըրած եմ՝ քեզ հանդէպ, չէ։

Գրագիրը դիտել տուաւ որ Ծնունդը, տարին անգամ մը կը պատահէր։

— Այդ խեղճ ինքնարդարացում մըն է, ամէն մէկ Դեկտ. 25ին մարդու մը գրպանը դատարկելու տեսակէտէն։

Բայց այս կորուստը դարմանելու համար, յանձնարարեց որ՝ յաջորդ օրը, կանուխէն գրասենեակ գտնուիլ։

Սքրուճ կը բնակէր, այնպիսի շէնքի մը մէջ, որ գործի մարդոց իրը գրասենեակ կը ծառայէր, ուրեմն նա էր միակ Մարդը, որ հոն կը գիշերէր, իր տխուր եւ առանձին ճաշը կատարելէ յետոյ, սկսաւ աչքէ անցնել օրուան թերթերը, իր գիշերագեստները հագնելէ յետոյ, անցաւ կրակին առջեւ որ հազիւ թէ՝ կը պլառ-լոր կրակարանին մէջ, յամսկարծ իր սենեակին հետ հաղորդակցութեան մէջ եղող զանգակի մը հնչելը լսեց եւ յետոյ նշմարեց անձի մը իր սենեակը ուղղուիլը, եւ ով զարմա՞նք, անիկա նոյն ինքն իր երբեմնի ընկերը

Մարլին էր։

— Ի՞նչ կը նշանակէ այս, եւ ի՞նչ կուզես ինձմէ, ըստ Սքրուճ։

— Շատ մը բաներ։

Ատիկա Մարլին ձայնն էր, տարակոյս չէր վերցըներ։

— Ո՞վ ես դուն։

— Դուն կը հարցնես ինծիթէ, ո՞վ եմ ես։

— Ո՞վ էիր դուն, երբեմն։

— Կենդանութեանս, գործիդ ընկերը, Յակոբ Մարլին։

— Կրնայի՞ր նստիլ, հարցուց տարակոյսի ակնարկով մը։

— Կրնամ։

— Ուրեմն նստեցէք։

— Դուն, չես հաւատար ինծի հարցուց, ուրականը

— Ոչ, պատասխանեց Սքրուճ։

— Ի՞նչ փաստ կուզես ունենալ, իրականութեանս մասին, զգայարանքներէդ զատ։

— Չեմ գիտեր, ըստ Սքրուճ։

— Ի՞նչո՞ւ կը տարակուսիս զգայարանքներուդ վրայ։

— Որովհետեւ ըստ Սքրուճ—պզտիկ բաներ կազդն ստամոքսին վրայ, փոքրիկ անկարգութիւն մը

կրնայ խարել քեզ, կրնաս մսի կտոր մը, փշուր մը պանիր, եւ կամ քիչ մը գետնախնձոր մարսած չըլլալ:

Սքրուճ կատակներ ընելու ոչ սովորութիւն եւ ոչ ալ սիրտ ունէր, բայց կուղէր իր ուշադրութիւնն եւ սարսափը ցրուել այս ցաւագին վիճակէն, մանաւանդ որ ուրցականին ձայնը, կը սարսէր զայն մինչեւ իր ոսկորներուն ծուծը:

Ուրուականը տեսնելով որ՝ Սքրուճ կեռկմտէր զինքը ճանչնալու համար, իսկոյն նետեց գլխուն լաթը եւ ահա դուրս եկաւ իր նախկին ընկերոջ գլուխը:

— Արդ, կը հաւատա՞ս ինձի, գոչեց ուրուականը.

— Կը հաւատամ, բայց ի՞նչպէս, ոգիները երկրի վրայ կը քալե՞ն եւ ինչո՞ւ մօտս եկած ես:

— Մահէն յետոյ, ամէն մէկուն հոգիէն կըսպասուի որ, պտոյտի ելլայ իր ընկերնեղուն մատանիկա որ՝ իր մարդկալին պարտականութիւնները չէ կատարած իր կենդանութեան միջոցին, դատապարտուած է մահէն յետոյ կատարել:

Ի զո՞ւր, Սքրուճ միսիթարական խօսքեր կաղերէր:

Բայց ուրականը անողորմ էր, կըսէր թէ՛ բան մը չէր կրնար ընել, մանաւանդ որ՝ շատ քիչ ժամանակ տրամադրելի ունէր, եւ չէր կրնար ո եւ է տեղ տնտնալքանի որ կենդանութեանը դրամատոննէն եւ գրասենեակէն զատ, ո եւ է տեղ չէր գացած, եւ հիմա յոգնե-

ցուցիչ ճամբորդութիւն մըն ալ ունէր կատարելիք:

Եօթը տարիներէ ի վեր մեռած եւ տակաւին կը ճամբորդէ, մտածեց Ո.քրուճ:

— Եւ այդ ամբողջ ժամանակամիջոցին մէջ, ոչ մէկ հանգիստ անդադար խղճի խայթ, վրայ բերաւ ուրուականը.

— Արագ կը ճամբորդե՞ս, հարցուց Սքրուճ:

— Քամիի թեւերուն վրայ, պատասխանեց ուրուականը.

— Ուրեմն շատ մը երկիրներ, տեսած ըլլալու ես, եօթը տարիներէ ի վեր:

— Օ՛ այս: Ամէն անհատ, եթէ գերի, երկաթէ օղակներով ալ շղթայուած ըլլայ, պէտք չէ մոռնայ լըծուիլ մարդասիրական հսկայ աշխատանքին, որ կը հըրամայէ Գերազանց ըլլալ եւ այսպէս յաերժացնել յառաջդիմութիւնը, այս աշխարհը պէտք է անցնի բարիին եւ լաւին տեւականութեանը համար: Այս առիթները, որոնք կորսնցուցած ենք մեր կեանքին մէջ, ուեւ կերպով դարմանել կարելի չէ:

— Բայց երբ ողջ էիր, գործի մէջ ճշգրիտ մէկըն էիր:

— Գործերը, աղաղակեց ուրուականը ձեռքերը շփելով, իմ գործս մարդկութիւնն է, իմ գործերը հասարակաց բարելաւութիւնն են: Գթութիւնը, ողորմութիւնը՝ ներողամտութիւնը, բարեացակամութիւնը, ահա

այս բոլորը իմ գործերս են, եւ իմ առեւտրական զբաղումներս ասոնց մօտ կաթիլ մը ջուր են ով կիանոսի ջուրերուն հետ բաղդատմամբ:

Ես կը տառապիմ, մանաւանդ տարեմուտի այս պահուն թէ ինչո՞ւ. իմ կենդանութեանը ես ամսցած եմ միշտ գլխահակ առանց վերցնելու աչքերս դէպի օրհնեալ աստղը, որ կառաջնորդէր իմաստոն մոգերը դէպի խեղճերոն բնակարանները. Թշուառներու հիւղակներ չկային միթէ, ուր կրնայի ես ուղղուիլ:

Աւելցուց նմանապէս որ՝ ինք եկած էր ազդարարելու Սքրուճի թէ տակաւին պատեհութիւն եւ յոյս ունէր այդ ճակատագրէն խուսափելու, երեք ոգիներու այցելութիւն ընդունելէ յետոյ.

Այս լսելուն Սքրուճի դէմքը այնքան գոմնատեցաւ որքան ուրուականինը:

Ի զուր կը խնդրէր որ ուրուականները չգան, եւ կամ գոնէ երեքը մէկ անգամէն գային

Մարլի ոգիներուն այցելութեան ժամը յայտնելէ յետոյ. գլուխը փաթթեց ծնոտակապով մը. եւ սկսաւ յառաջանալ դէպի պատուհանը, ամէն անգամ որ քայլ մը կառնէր, պատուհանը կը բարձրանար, եւերը հասաւ հոն, պատուհանը բացուած էր.

Ուրուականը ազդարարեց Սքրուճին, աւելի չ' մտենալ, Սքրուճ կանգ առաւ, ոչ թէ հնագանդութենէ մղուած, որքան զարմացումէն եւ երկիւղէն, որովհետեւ

ուրուականին ձեռքին բարձրացումովը, կ'զգար լսել շը-փոթ աղմուկներովիին մէջ, անկապակից ողբի եւ ցալի ձայներ, ուրուականը պահ մը այդ ձայներուն ունկնդրելէ յետոյ, միացաւ սգատիսուր մահիկին, եւ թաւալեցաւ մութ ու ցուրտ գիշերին մէջ.

Ակրուճ հետեւեցաւ դէպի պատուհանը, եւ յուսահատ հետաքրքրութեամբ մը դուրս նայեցաւ:

Միջոցը ուրուականներով լեցուն էր, որոնք կը թափուէին հոս հոն անոնցմէ իւրարանչիւր անհանգիստ աճապարանքով մը, Մարլի նման շղթայ մը կը կրէր, ուրիշներ որոնք իրենց կենդանութեանը միեննոյն սենեակին մէջ կ'աշխատէին իրարու շղթայուած էին, ասոնցմէ շատերը Ակրուճի ծանօթներ էին, մանաւանդ մօտիկ ծանօթութիւն ունէր. ուրուականներէն մէկուն հետ, որ ճերմակ բաճկոն մը հագած էր, եւ հասակէն վար շղթայի հսկայ օղակ մը կախուած էր, անիկա կուզար որովհետեւ չէր կրնար օգնել թշուառ կնոջ մը, եւ տղու մը, որոնք վարը դրան սեմին վրայ կը գտնուէին:

Բայց այս ուրուականներուն, մարդկային գործերու մէջ միջամուխ ըլլալու աշխատութիւնն. ի զուր էր անոնք յափիտեանս կորմնցուցած էին այդ կարողութիւնը.

Այս մտացածին արարածները կը շփոթէին մէգին մէջ, եւ կայ մէգը կուգար շրջապատելու զանոնք իր

ստերներով, Սքրուճ բան մը չէր կրնար հասկնալ, մինչ ստուերները եւ իրնց ձայները կը մարէին միասնաբար, եւ գիշերը կը դառնար այնպէս, ինչպէս ըր էր տուն դարձած պահուն:

Գոցեց պատուհանը, խնամով քննեց դուռը, ուրկէ մտած էր ուրուականը, կրկնակ կերպով գոցուած էր այնպէս ինչպէս որ գոցած էր իր ձեռքերով, նիզերը երեք չէին խանգարուած, փորձեց «յիմարութիւն» ըսել, բայց կանգ առաւ առաջին վանկին վրայ.

Հանգստանալու մեծ պահանջ մը կ'զգար, չէր կըր նար ըսել, թէ ատիկա օրուան յոգնութիւններ էն էր, թէ անտեսանելի աշխարհը դիտելէն եւ կամ թէ՝ ուրուականին հետ ունեցած տիսուր խօսակցութիւններ եւ կամ գուցէ ժամանակին յառաջացած ըլլալն էր, ուստի առանց հանուելու գնաց անկողին եւ քնացաւ իսկոյն.



|||

ԵՐԲ ԱՐԹՈՒՅԱԿԻ

Սքրուճ, այնքան մութ էր որ, հազիւ կրնար սենեակին իրերը զանազանել, մինչ այսպէս կը ջանար իր պզտիկ աչքերով ճեղքել մթութիւնը, մօտակայ եկեղեցին զանգակները սկսան ժամը տասներկուք զարնել.

Ի քրուճ չէր կրնար հաւատալ ամբողջ օր մը, ե գիշեր մը քնացած ըլլալուն, կը խորհէր թէ ժամացոյցը աւրուած էր, իրականութիւնը ստուգելու համար գնաց պատուհանին մօտ, եւ սկսաւ մաքրել ապակին իր գիշերանոցին թեզանիքովը, եւ սակայն բան մը չէր կրնար տեսնել.

Վերադառնալով անկողին սկսաւ խորհիլ կրկին եւ կրկին առանց եղրակացութեան մը կարենալ յանդելու, որքան կը մտածէր այնքան աւելի կը շփոթէր, որքան կը ջանար չըխորհիլ, Մարիլիի ուրուականը զայն կը նեղացներ գերազանցօրէն, եւ ինքզինքը հարցաքնութեան մը ենթարկելով կուգէր իմանալ թէ՝ սա երազ

մըն է թէ իրականութիւն։

Այս պահուն երբ զանգակները կը հնչէին խորուն-
կէն լոյս մը ծաթեցաւ սէնեակին մէջ, եւ անկողնին
վարագոյրները սկսան մէկ կողմէն քաշուիլ անտեսա-
նելի ձեռքի մը կողմէն, Սքրուճ կէս քոնի մէջ դէմ
դիմաց կը գտնուէր գերերկրային այցելուին հետ։

Մա տարօրինակ պատկէր մըն էր, որ ոչ տղու եւ
ոչ ալ ծերունիի կը նմանէր, այս տարտամ էութեան
մագերը կը կախուէին, եւ կը տատանէին ուսերուն վը-
րայ, դէմքին վրայ կնճիռ չկար, մորթը կը փողփ ողէր
կարմիր գոյնով, թեւերը երկար դնդերներով յի էին
իսկ փափկակազմ սրունքները եւ ոտքերը մերկ էին։

Վրան կը կրէր ձիւնասպիտակ պարեզօտ մը, եւ
մինչ անոր կը նայէր, կը տեսնէր մերթ մէկ կողմը
քիչ մը յետոյ միւս կողմը կը փալփլար, եւ մինչ մէկ
պահուն մթութիւն էր միւս վայրկեանին լոյս էր, եւ
այսպէսով պատկերը յստակութեան մէջ ծփծփալով
կրլար մէկ թեւով, յետոյ մէկ սրունքով էակ մը, քիչ
յետոյ քսան սրունքներով, աւոլի վերջ զոյգ մը սրունք
ներով առանց գլխով մարմին մը։

Մշտական կերպով լուծող մարմինին շրջագծե-
րը, ստուերին մէջ կարելի չէր որոշել.

Բացատրելէ յետոյ թէ, իր գալուստի մասին ար-
դէն խօսուած է, առաջարկեց իրեն ընկերանալ, երկար
պտոյտի մը համար, ի զուր Սքրուճ դիմել կուտար թէ,

թեթեւ հագուած է, կօշիկները հաստատուն էին, դուրսը
այնքան ցուրտ էր որ զիջել մաշափը զէրոյէն վար կը ցու-
ցընէր իսկ, անկողինը այնքան տաքուկ էր.

Ոգին անողոք էր. ձեռքը անոր ներկայացնելով ա-
ռաջնորդեց գիւղի մը ճամբան, ուր մեծցեր էր Սքրուճ,
մինչ կը քալէին ճամբուն երկայնքը, Սքրուճ կը ավեր-
իշէր իր անցեալը, իր մանկութիւնը, կը ճամչնար իւ-
րաքանչիւր դուռ, ծառ մինչեւ որ շուկայի հրապարակ
մը երեցաւ հեռուէն, իր կամուրջովը, եկեղեցիով, եւ
ոլորտապտոյտ գետով, կառքերը կը սուրային, տղաք
ներու ոգեւորուած ձայներուն երածշտութիւնով կը լե-
ցուէին դաշտերը։

Այս ծանօթ վայրերը, ստուգի մեծ հրճուանք կը
պատճառէին Սքրուճի, մինչեւ որ հասան դպրոց, որ
պարպուած չէր տակալին, եւ ուր բարեկամներէ լըք-
ած առանձին տղայ մը կար։

Սքրուճ հառաջանքով մը զայն ճանցչաւ։

Մնցնելով շատ ծանօթ դաշտէ մը, մօտեցան տրժ-
գոյն կարմիր աղիւսով բնակարանի մը, ասիկա մեծ
տուն մըն էր, սենեակները բնաւ չգործածուելուն, պա-
տերը խոնաւութեամբ ծածկուած էին, պատուհանները
կոտրտած եւ դռները խորտակուած էին, յառաջացան
տիսուր եւ մելամաղձոտ սրահ մը, ուր գրասեղանի մը
առջեւ պզտիկ կրակի մը մօտ տղայ մը կը կարդար..



Սքրուճ իր մոռցուած եւ լքուած ինքնութիւնը ճանչնալով լացաւ.

Ոչ մէկ արձագանգ քնացած տան մէջ, ոչ մէկ աղմուկ մուկերուն կողմէ, ոչ իսկ հառաջանք անաերեւ ոստերուն մէջ.

Յանկարծ տեսնուեցաւ տարօրինակ հագուստով մարդ մը.

“Ալի պապան է,, բացագանչեց Սքրուճ, որ էշին վրայ փայտեր բեռնաւորած, մէջքին վրայ կացին մը կապած կը քալէր.”

Եւ այսպէս պատկերներն ու նիւթերը իրար կը յաջորդէին.

Այս պատկերները, Սքրուճի կը յիշեցնէին նախորդ իրիկուան խեղճ եւ թշուառ տղեկը որ՝ սրցունքի մէջէն կուզէր ծննդեան երգը երգել, հիմա կուզէր անոր դրամ տալ, բայց աւաղ շատ ուշ էր:

Թէ ի՞նչպէս, չէր գիտեր, բայց կը տեսնէր իր ապրած ծնունդի օրերէն մին, այս անգամ չէր կարդար բայց միշտ մինակ էր, յանկարծ դուռը բացուելով ներս մտաւ փոքրիկ աղջիկ մը, որ Սքրուճի մօտ վաղելով, իր թեւերը երկնցուց Սքրուճը գրկելու.

— Քեզի տուն պիտի տանիմ, հայրիկը սովորականէն աւելի բարի է, տունը դրախտի կը նսանի, երբ պառկելու կերթայի չվախցայ անկէ հարցնելու թէ, կարելի չէր որ տուն դառնայիր, եւ անիկա «այո», պատասխանեց.

Որքա՞ն կը հրճուէր, փոքրիկ աղջիկը, երբ կը մը-տածէր թէ եղբօրը հետոպիտի ըլլար.

Հիմա վաճառատան մը մէջ կը գտնուէին, եւ ո՛վ զարմանք, այն վաճառատունը ուր երբեմն Սքրուճ անցուցեր էր իր առաջին աշակերտութիւնը:

Սքրուճի նախկին ինքնութիւնը հիմա պատիկցած ներս եկաւ զուարթօրէն, գործի աշխատանքի ընկերոջ մը հետ.

Զաւակներս ըստ, Ֆէզվիկ վաճառականը, այս գիշեր այլեւս աշխատութիւն չկայ, քանի որ ծնունդ է վար առէք փեղկերը.

Քիչ մը յետոյ, արդէն մաքրուած, ջր ուած էր տախտակամածը, կրակը պատրաստուած, ամբողջ մը-թերանոցը կը փողփողէր լոյսերու մէջ, որպէս թէ, պարահանդէսի մը սրահը եղած ըլլար.

Ներս կը մտնեն ջութակա հարը, Տէր եւ Տիկին Ֆէզվիկ ժամանակուրթն, երեք ֆէզվիկ օրիորդն երը. վաճառատան բոլոր պաշտօնեաները իրենց ընտանիքներով, յետոյ հացագործը, խոհարարը, կաթնավաճառը ոմանք կոկոզավիզ, ոմանք շնորհալի շարժումներով, ուրիշներ ձախլիկ կերպով իրար հրմշտկելէ յետոյ, պարերուն կը մասնացէին, ասոնց մէջ կային այնպիսիներ որոնք կուզէն պարել, բայց քալելու մասին՝ գաղափար չունէին:

Ժամը երբ տասնըմէկը զարկաւ, հանդիսական-ները սկսան ցրուիլ տէր եւ տիկին Ֆէզվիկներու ող-ջերթներով, զուարթ ձայները մարեցան, հոն ուրիշ մարդ չէր մ'նացած եթէ ոչ երկու տղաքները, որոնք գացին իրենց անկողինները, որ կը գտնուէր խանութին ետեւ գրասեղանին տակ.

Այս ամբողջ ժամանակամիջոցին, մինչ Սքրուճի հոգին կը ցուցադրուէր իր նախկին ինքնութեան մէջ, կը մտածէր թէ որքան մ'եծ կարեւորութիւն ունէր բառ մը, շարժուածեւ մը, մեր շուրջինները երջանիկ կամ ա-պերջանիկ աշխատութիւն մը թեթեւ կամ ծանր դար-նելու համար.

Կուզէր այդ պահուն քանի մը խօսք ըսել իր քարտուղարին, բայց լոյսերը մարեցան, եւ փոխադրուե-թցան ուրիշ միջավայր մը, հիմա Սքրուճի չափահա-նան շրջանն էր, անոր դէմքը երջին տարիններու ա-ախորժ գիծերը չունէր, բայց լսկսեր էր ագահութեան նշաններ ցոյց տալ.

Մինակ չէր, նստած էր սուզի հագուստներ հագած աղջկան մը մօտ, որուն աչքերուն մէջ արցունքներ կային, եւ որոնք կը շողային անցեալ ծնունդի յիշա-տակի պատկերներով:

— Իմ տեղս ուրիշ մը դրուած է, ուսկի հորթը, եթէ անիկա քեզ կրնայ զուարթացնել եւ հանգստացնել, ցա-ւելու պատճառ չեմ ունենար.

մեր յարտրերութիւնները շատ հին են, երբ մենք եր-կուքնիս ալ աղքատ էինք, եւ սակայն գոհ մեր վիճա-կէն կսպասէինք այն օրուան, երբ պիտի բարուքէինք մեր կացութիւնը համբերատար աշխատութեամբ, մեր նշանտուքը տեղի ունեցած միջոցին դուն տարբեր մէկն էիր:

— Տղայ մըն էի պատասխանեց անհամբերութեամբ:

Խիղճ կըսէ թէ դուն չէիր այն, ինչ որ ես, ես այն եմ, որ երջանկութիւն խոստացայ. Երբ մենք մէկ էինք սրտով եւ հիմա քեզ ազատ կը թողում քունիխոստումէդ եւ ասիկա կը բղխի այն սէրէն, որ ունէի քեզ հանդէպ, զրբեմ ն դուն բոլորովին տարբեր մէկն էիր, ես շատ երջանիկ պիտի զգայի ինքզինքս, եթէ կարողանայի ու-րիշ կերպ մտածել, բայց չէ որ այսօր այլեւս չպիտի ուզէիր ամուսնանալ խեղճ աղջկան մը հետ որ օժիտ չունի, երանի թէ քու նոր կեանքը քեզ երջանիկ ընէր:

Աղջիկը թողուց եւ հեռացաւ անկէ

Ի զուր Սքրուճ կը թախանձէր ուրուականէն որ ուրիշ պատկերներ չի ցուցնէր, կուզէր տուն դառ-նալ:

Բայց ոչ, ուրուականը կուզէր հատ մըն ալ ցուցնել.

Զմրան գեղեցիկ կրակի մը մօտ, նստած էր աղ-տոր գեղեցիկ աղջիկ մը, այնքան նման վերջին աղջ-կան, Սքրուճ, կարծեց թէ նոյն ինքն է, բայց այդ մէ-

կը իբր մոյր վայելու գոգ ոցով մը նստած էր իր աղջկան դիմաց:

Այս սենեակին աղմուկը կատարեալ ժխոր մըն էր որովհետեւ հոն շատ մը տղաքներ կային, եւ որոնցմէ ամէն մէկը կաղմկէր, քառասուն տղու նման կաղմկէր, բայց կը թուէր թէ ոչ ոք հոգ կընէր, ընդհակառակը մայր ու աղջիկ սրտագին կը խնդային եւ ասկէ շատ հաճոյք կզգային:

Եւ ահա դրան զարնուիլը լսուեցաւ, եւ ներս մըտաւ հայիկը ծննդեան նուէրներով եւ խաղալիքներով ու ծրաբներով բեռնաւորուած, տղաքը բոլորը մէկ յար ձակելով հայրիկին վրայ, կը նայէին անոր գրպանները, վրան կը պլուէին եւ որքան մեծ կըլլար անոնց հրճանքը եւ խնդութիւնը, երբ կը բացուէին ծրաբները.

— Պէտք, ըսաւ ամուսինը իր կնոջ դառնալով, այս իրիկուն հին բարեկամներեղ մին տեսայ:

— Ո՞վ է.

— Գուշակէ


— Բայց ինչպէս կընամ գուշակել, բայց Պ. Սքրուճը ըլլա՞յ:

— Նոյն ինքն անոր պատուհանին առջեւէն անցայ փեղկերը չին գոցուած, չկրցայ զսպել ինքզինքս զայն դիտելն, կըսուի թէ իր ընկերը մ'եռած է, ուրեմն աշխարհի վրայ մինա՞կ է:

Սքրուճ խնդրեց ուրուականէն որպէսզի հեռացնէ

ինքը այդ տեղերէն, բայց տեմնելով որ լոյսը աւելի, կը շողար ձեռքի ճնշումով մը մարեց զայն, ուրուականը անհետացած էր:

Սպառած, յաղթահարուած, քնանալու անդիմադրելի պէտքը կը զգար, բայց յանկարծ ինքզինքը իր սենեակին մէջ գտաւ, վերջին ճիգ մըն ալ մործեց լոյսը սեղմելու համար, անկողին մտնելու հաղիւ ժամանակ ունեցած սկսաւ խորունկէն քնանալ:





● ● ●

Ուժգին խոլտոցիմը ընթացքին, Սքրուճ արթըն
ցաւ, եւ նստաւ իր անկողնին մէջ, ջանալով ամփոփել
իր մտածումները, համակուած էր անհաճոյ սարսուռով
մը, որ յառաջ կուգար այն մտածումէն թէ, նոր ուր-
ականը արդեօք ո՞ր վարագոյրը մէկդի պիտի ընէր,
ուստի երկու վարագոյրներն ալ մէկդի ընելէ յետոյ,
սկսաւ ուշադրութեամբ անկողնին շուրջը նայիլ, կուգէր
քաջաբար ուրուականին դիմադրել:

Այն պահուն երը՝ ժամացոյցը մէկ կը զարնէր,
տակաւին ոչ մէկ ուրուական կ'երենար, մինչ այդ տա-
րածուեցաւ անկողնին վրայ, եւ ահա լոյսերու խուրձ
մը կերոնացեր էր կէտի մը շուրջ, այդ միակ լոյսը,
Սքրուճի աւելի սարսափ կ'ազդէր քան երկուտասնեակ
մը ոգիները :

Այս երեւոյթին պատճառը Թիմանալու համար,
Սքրուճ մօտեցաւ դրկից սենեակին, եւ ահա տարօրի-

նակ ձայն մը, անոր անունը տալով ներս կը հրաւիրէր
Հնազանդեցաւ, սա իր իսկ սենեակն էր, այդ մասին
կասկած չկար, բայց որքա՞ն մեծ փոփոխութիւն կրած
էր այդ սենեակը: Պատերը, առաստաղը, զարդարուած
էին կամանչ տերեներով, որպէս թէ իսկական պու-
րակ մ'եղած ըլլար, ամէն կողմ՝, պայծառ փայլոն
վայրի պտուղներ կը շողջողային, դալարակաղնիի, ճա-
գոմի, բաղեղի ոստերը, լոյսով կարտացոլային. իբր թէ
հոն, բազմաթիւ հայելիներ գտնուէին:

Ծխնելոյզին մէջ, այնպիսի բոց մը կը ճարճատէր
որ երեկ Սքրուճի եւ Մարլիի օրերուն, ոչ իսկ ձսեռ-
ուան ընթացքին, այդպիսիկրակ չէր վառուած:

Տախտակամածին վրայ դիզուած էին հնդկահա-
ւեր, խոզի միս, կարկանդակներ, սալորով պատրաստ-
ուած արուշեղիններ, տակառներով ոստրէններ՝
տաք շագանակներ, կարմիր խնձորներ, հիւթալից նա-
րինջներ, անժահական տանձեր, եռացող օղիի աման-
ներ, որոնք ամբողջ սենեակը կ'աղօտացնէին փափուկ
շողփով մը, անկի ևն մը նստած էր զուարթ հսկայ մը,
որ ձեռքին մէջ ջահ մ'ունէր:

«Ես ներկայ ննունդին ոգին եմ ըսաւ ուրուականը
ինծի նայէ:»

Սքրուճ ակնածանքով կատարեց հրամանը, ուրու-
ականը հագած էր պատմուճան մը, ճերմակ մուշտակով
եզերուած, կուրծքը մերկ էր, եւ կարծէք փոյթը չէր

զայն ծածկելու համար, գլխուն վրայ ուրիշ բան չկար, եթէ ոչ պսակ մը:

—Ո՞վ ուրուական, ըսաւ Սքրուճ, առաջնորդէ զիս որ կուգես, անցեալ գիշեր հակառակ կամքիս դուրս ելայ, ատկէ դաս մը քաղեցի որ կսկսի արդինաւորուիլ այս իրիկուն եթէ սորվեցնելիք բան մը ունիք, ուրիշ ման չեմ ։ ւզեր եթէ ոչ օգտուիլ անկէ։

Իսկոյն որ, ուրուականին զգեստին դպաւ, սեն ափին մէջ գտնուած կանանչ ոստերն ու ոստելիքները անհետացան, չքացան նմանապէս սենեակը, կրակին կարմիր բոցը, գիշերը, հիմա ծնունդի առաւտով կը գտնուէին քաղաքին փողոցներուն մէջ, մարդիկ ցուրտի ազդեցութեան տակ, եռանդով կը մաքրէին մայթերը ձիւնէն։

Մնոնք որ, տանիքները կը մաքրէին, մէկ տունէն միւսը զիրար կը կանչէին, եւ երբեմն, երբեմն իրարու ձիւնագնդակներ կը նետէին, ու երբ նպատակին հաս-սէին, կը խնդային լիաժոք։

Շուտով սկսան հնչել զանգակները, որոնք բարեպաշտ ժողովուրդը եկեղեցի կը հրաւիրէին։

Մարդիկ իրենց լաւագոյն հագուստներով, եւ զը-ուարթ դէքերով փողոցները կը լեցուէին, միեւնոյն ատեն տղաքները կիրակուրները փուռ կը տանէին եփել տալու հայար, կը թուէր թէ այս տիսարանը կը շահագրգուք Սքրուճը, մանաւանդ որ կանգնած էին հացագործի մը խանութին առջ.։

Ուրուականը դիտել տուաւ որ, եթէ Սքրուճի կարողութեան սահմանին մէջ ըլլար, պիտի զրկէր այս խեղճերը իրենց եօթն օրուան ճաշէն. աւելցուց նմանապէս, աշխարհի վրայ կը գտնուին այսպիսի շատ մը թշուառականներ, որոնք հպարտութեամբ, չարակամութեամբ, այսպիսի կրքոտ արարքներու մէջ կը գտնին, որպէս թէ, երբէք ճանչցած չըլլային ծնունդի այս գեցիկ օրը։

Ուրիշ տարօրինակ յատկութիւն մըն ալ ունէր ուրուականը, հակառակ իր հսկայ կազմուածքին, դիւրութեա՝ կը սեղմուէր, կը յարմարէր ամէն միջավայրի եւ տեղոյ, թերեւս մեծ հաճոյք կը զգար իր այս կարողութիւնը իսպաս դնելով դէպի խեղճերն ունեցած իր խորունկ համակրանքին, ուստի զայն առաջնորդեց գրագրին բնակարանը։

Ուրուականը դրան սեմին վրայ ժպտելով կանգառուած օրնելու համար այս տունը որ կը պսպղար լոյսի մը մէջ։

Ոտքի ելաւ տիկին մ'րաթչի, հագած էր նորոգւած խեղճուկ հագուստ մը. աժան իրեղէններով, անոր կօգնէր օրիորդներէն անդրանիկը, սեղանի պատրաստութեան համար, եւ ահա ներս կը վազեն երկու փոքրիկ Քրաթչիները, յայտնելով թէ, իրենք սագին հոտը առած էին, հացագործին խանութին առջեւ, եւ սկսան իրենց ուրախութենէն սեղանին շուրջը պարել։

— 28 —

Անհամբերութեամբ. Հայրիկին Թօմին եւ Մարթայի կը սպասէին:

— Մայրիկ, ահաւասիկ Մարթան կանչեց փոքրիկ Քրաթչիներէն մին:

— Այսպիսի սագ մը ունինք, Մարթա աւելցուցին երկու փոքրիկները . . .

— Ոհ, սիրելի զաւակս Աստուած օրհնէ քեզ, ինչքան ուշացար ըստ տիկին Քրաթչի, ակներեւ գուրգուրանքով մը անոր գլխարկը վերցնելով:

— Երէկ իրիկուն լրացնելիք բաւական տշխատանք ունէինք, ահա թէ ինչո՞ւ ուշացայ:

— Հայրիկը կուգայ, պահուըտէ Մարթա, պոռացին երկու փոքրիկները:

Մարթան պահուըտեցաւ, ներս եկաւ Պօպը, երեք ոտք երկարութեամբ իր վզկապովը, զգեստները ինսամով նորոգուած խոզանակուած էին տօնին մասնաւոր հանդիսաւորութիւն մը տալու համար, ուսերուն վրայ կը կրէր փոքրիկ Թինի Թօմը, խեղճը անթացուպ մը ունէր եւ երկաթեայ կազմածք մը ոտքի վրայ կենալու համար:

— Ուր է Մարթան կանչեց Հայրը իր շուրջը նայելով:

— Զպիտի գայ, ըստ Պօպ կորսնցնելով իր ամբողջ զուարթ տրամադրութիւնը:

Մարթա չուզեց զայն աւելի չարչարել, որքան որ ալ սա կատակ մը եղած ըլլար, ուստի երկար չմնաց իր թաքստոցին մէջ եւ նետուեցաւ անոր գիրկը մինչ երկու Քրաթչիները Թինի Թօմին ձեռքէն բռնած խոանց կը տանին, ցոյց տալու համար թէ ինչպէս Կ'երգէր ու կեփէր բուտինկը (*)

Երբ յաղթական երեւոյթով մը սագը ներս բերուեցաւ աղմուկն եւ ոգեւորութիւնը տեսնելով, մարդ պիտի փորձուէր ենթադրել թէ՝ սագը հազուագիւտ թըռ չուն մըն է, արդարեւ, այդ խեղճ տան համար ալ ադպէս էր, աշխարհի եօթը հրաշալիքներէն մին:

Ընտանիքին ամէն մէկ անդամը զբաղած էր ընթրիքի սեղանի պատրաստութեամբը, երբ տիկին Քրաթչի, դանակը սագին կողերուն մէջ մխեց, ուրախութեան մրմունջ մը բարձրացաւ սեղանին բոլորտիքէն:

Երբէք այսպիսի սագ մը չէր տեսնուած. Պօպ կըսէր թէ, չէր կարելի ասկէ աւելի լաւ սագ մը եփել կերակուրին փափկութիւնը, համը, մեծութիւնը, աժանութիւնը ընդհանուրին հիացման եւ խօսակցութեան առարկան էին:

Ճաշը վերջանալէ յետոյ, վերցուցին սեղանին չսփոռցը, մաքրեցին օճախը, եւ արծարծեցին կրակը

(*) Օ. Թ. Կերակուր մըն է

Պօպի շաքարախառն օղին համտեսուելէ յետոյ կատար եալ գտան:

Խնձորներ, նարինջներ, աման մը լեցուն կաղին դրուեցաւ սեղանին վրայ, եւ ամբողջ ընտանիքը բոլոր-ուեցաւ օճախին շուրջ, մինչ շագանակները կը պայ-թէին տաք մոխիրին մէջ, Պօպ Քրաթչի հետեւեալ բաժականառը արտասանեց:

«Երջանիկ Ծնունդ ամէնուս համար, եւ Տէրը օրհնէ ամէնքս»:

Ամբողջ ընտանիքը արձագանդ տուաւ անոր: «Աստուած օրհնէ մեզ» ըսաւ Թայնի Թիմ:

Անիկա նստած էր գահաւորակի մը վրայ, ազա-գոն ձեռքը Պօպի ձեռքին մէջ կը գտնուէր, այն մտա ծումը որ կրնան զայն իր մօտէն վերցնել, կահարեկէր, եւ աւելի խանդաղատալից կը դարձնէր:

— Ուրուական, ըսաւ Սքրուճ, աննախընթաց շա-հագրգութեամբ մը, ըսէ ինծի Թայնի Թիմը պիտի ապրի՞:

— Խեղճուկ օճախին անկինը պարապ տեղ մը կը տեսնեմ եւ անտէր անթացուպ մը խնայով պահած եթէ յաջորդս այդ պատկերներէն մին չփոխէ տղան պի տի մեռնի:

— Ոչ, ոչ, ըսաւ Սքրուճ, ո՛չ ոչ, բարի ոգի ըսէ ինծի թէ՝ անոր պիտի խնայուի:

— Եթէ մեռնի, աւելորդ բազմամարդութեան մը առջեւը առնուած կըլլայ:

Սքրուճ զլուխը կախեց, լսելով իր իսկ կողմէն ըսուած խօսքերը եւ յաղթահարուած էր, զղումէն եւ վշտէն:

Ո՞վ մարդ, ըսաւ ուրուականը, եթէ դուն քա-րի տեղ սիրտ մը ունենաս, դուն պիտի որոշես թէ՝ որո՞նք պիտի ապրին եւ որո՞նք մեռնին, կրնայ ըլլալ որ դուն երկնքի առջեւ նուազ արժանիք ունենաս ապրելու քան այս խեղճ մարդուն տղուն պէս միլիոնաւորներ՝

երբ գիխահակ մտիկ կընէր, լսեց իր անունին ար տասանուիլը:

— Պիտի առաջարկեմ խմել, մեր բաթրօնին Պ. Սքրուճի կենացը:

— Լաւ բաթրօն մը, քրթմնջեց տիկին Քրաթ կարմրելէն, արդարւ պէտք է խմել դժպչի, ագահ մարդու մը կենացը, որպէսին է Սքրուճ, ոչ ոք զայն աւելի կը ճանչնայ որքան դուն, ո՞վ իմ խեղճ բարեկա-մըս, եւ սակայն պիտի խմել անոր կենացը քու սի-րոյդ, եւ ի պատիւ օրուան տօնին, ուրեմն, կը մաղ-թեմ երկար կենաք, երջանիկ ծնունդ եւ բարեբաս-տիկ տարի մը: Կը յուսամ թէ շատ երջանիկ եւ զը-սարթ տարի մը պիտի ունենայ, այդ մասին տարակոյս չունիմ:

Մայրիկէն յետոյ, տղաքն ալ խմեցին, Սքրուճ ընտանիքին ճիւաղն էր, եւ անոր անուան յիշատակումը ամպի ստուեր մը ձգեց հանդէսին վրայ, որ կարելի չեղաւ ցրուել ամբողջ հինգ վայրկեան:

Երբ այս ալ անցաւ, տասնապատիկ անզամբա-ճ
մելի զուարթութիւն մը կը տիրէր, քան նախապէս,
Սքրուճի տխուր անձին շուրջ եղած խօսքերը վերջա-
ցած էին.

Այս ամբողջ ժամանակամիջոցին շագանակներն ու
շաքարօղիին ամանը իրարու կուտային:

Այս բոլորին մէջ, բարեացակամութեան ոչ մէկ
բառ կար, լաւ հագուած չէին, անոնց կօշիկները շուր
կառնէր եւ սակայն երջանիկ ու երախտագէտ էին, ի-
րարու վրայ կը գուրգուրային եւ գոհ էին իրենց վիճա-
կէն.

Եւ երբ Սքրուճի ստուերը կը հեռանար անոնց
մօտէն, աւելի երջանիկ ըլլալ կը թուէին:

Այդ միջոցին հնտզնետէ մուլթը կը կոխէր, եւ ձիւ
նը՝ կիջնէր առատօրէն, մինչ Սքրուճ ուրուականին հետ
փողոցները կը պտտէր, կը տեսնէր խոհանոցներուն մէջ
ճարճատող կրակներուն պայծառութիւնը, հոս կրակի
մը բոցավոխլը ցոյց կուտար թէ տաք կերակուր մը
կը պատրաստուէր, պնակները կը տաքցուէին կրակին
առջեւ, վար առնուած էին թանձր վարագոյրները ար-
գիլելու համար ցուրտին եւ մթութեան մուտքը.

Անդին տան մը բոլոր տղաքները դուրս կը խո-
յանային ձիւնին մէջ, դիմաւրելու համար իրենց ա-
մուսնացած քոյրերն ու եղբայրները, եւ կամ հօրեղբայր
ներն ու հօրագոյրերը.

Ուրիշ տեղ մը, համախմբուած հրաւիրեալներու
սիլուէթները գծագրուէր էին վարագոյրներուն վրայ,
իսկ քիչ մը անդին, գեղեցիկ աղջիկներու խումբ մը
լաւ հագուած եւ շպարաւորուած կը խօսէին մէկէն
եւ միեւնոյն ատեն:

**

*

Առանց ուրուականէն, նախապէս ազդարարութիւն մը
ստանալու, հասան ճւհիճի մը եղերքը, ուր նետ
ուած էին կոշտ քարերու զանգոււծներ, այդ տեղը՝
կարծէք հսկաներու գերեզմանատուն մը եղած ըլլար.

Հնն, չուրը ուզածոն պէս կընթանար ամէն կողմ,
միայն սառի կտորներ երեխն արգելք կըլլային անոնց
տարածուելուն, այս տեղ ուրիշ բան չէր աճիր եթէ ոչ
մամուռը, հորիզոնին վրայ մարը մտնող արեւը իր ե-
տեւը կը ձգէր կրակի կարմիր գիծ մը, որ հետզհետէ
մեծնալով, կը նմանէր խոշոր տխուր աչքի եւ կը կոր-
սուէր թանձր ու մութ գիշերին մէջ:

— Ո՞ւր տեղ ենք հարցուց Սքրուճ.

— Տեղ մը, ուր հանգագործ ները կապրին, կաշ-
խատին երկրին խորերը:

Լոյս մը երեւաց, խեցուկ հիւղակի մը պատուա
նէն արագօրէն դէպի այդ կողմը ուղղուելով, անցան
կիսափուլ պատի մը մէջէն, եւ ինքինքնին գտան բոցա
վառ կրակի մը շուրջ հաւաքուած զուարթ ընկերու-
թեան մը մէջ: Անոնք ծեր մարդու մը կինը, զաւակ-
ները, թոռներն էին որոնք իրենց տօնական զգեստնե-

ըով գարդարուէր էին:

Մերուկը, իրեններուն համար կերգէր հին օրերու ծննդեան երգ մը, որ հազիւ կը լսուէր գուրսի քամիին աղմուկէն, երբեմ անոր կը միանար խումբը իր յանկերգովը:

Ուրուականը հոս երկար չսպասեց, հրամայեց որ պինդ րոնէ իր զգեստէն, եւ փոխադրեց զայն ճահիճին վրայէն ծովափ մը, Սքրուճ սարսափով լեցուած էր, երբ կը տեսնէր որ՝ ետեւը հողի կտոր մը միայն կայ, անոր ականջները կը խլանային ալիքներուն մոնչիւնէն որոնք այնքան կատաղութեամբ կը թաւալէին որ կուդէին քանդել երկիրը:

Ծովափին մէկ կողմը, տխուր ժայռի մը վրայ, առանձին փարոս մը կը բարձրանար, որուն ամբողջ տարին կը զարնուէին ծովուն խարակները կատաղի ոռնումով մը, ժայռին յատակին ծովային բոյսեր դիզւած էին, իսկ փոթորիկէն հալածուած թռչուններ կը թռչէին անոր շուրջ։

Հոս իսկ, երկու մարդիկ փարոսին պահապանները, կրակի մը շուրջ նստած ծնունդը կը տօնախըմքէին։

Ուրուականը միշտ, մուլթ ծովուն վրայ կը յառաջանար մինչեւ որ արագ թոհչքով նաւու մը վրայ հասաւ, կեցաւ մեքենավարին մօտ, զինորոնները հոն հերթով պահակ կսպասէին, անոնցմէ իւրաքանչիւրը ծնունդի երգ մը կերգէր, եւ կամ իր մտքին մէջ ննունդի

մը խորհուրդը ունէր, եւ կամ մէջ մեղմ ձայնով մը կը խօսէր անցած ծնունդի օրերու մասին, անոնցմէ ամբն մէկը իր հոգիին մէջ կը մնուցանէր սիրելիները ողջագուրելու յոյսը, եւ ամէն մէկը գէշ կամ շարի ոը կը գտնուէր նաւուն վրայ քնացած կամ արթուն, քսքուշ եւ գորովալից խօսք մը ունէր ուրիշներուն համար, եւ իր ուրախութիւններու միւններն ալ մասնակից ընելով, կը վերյէշէր անոնք, որոնք հեռուն են, եւ որոնց համար կը հոգար, եւ վստահ էր թէ, զինքը յիշելով. անոնք ալ երջանիկ են։

Սքրուճ երբ մտիկ կընէր քամիին ողբը, կը զարմանար թէ, ինչպիսի խորհրդաւոր բան է, միս մինակ շարժիլը մժութեան մէջ զէպիանծան օթ անզունդներ. եւ որոնք իրենց մէջ ունէին այնքան խորունկ գաղտնիքներ, որքան մահը:

**

Սյդ զարմանքը աւելի մեծ եղաւ, երբ լսեց քեռորդ տյն ինդալուն ձայնը, հիմա կը գտնուէր լուսաւոր սենեակի մը մէջ. ուրուականին քովիկը։

Եթէ տխրելու հիանդութիւնը փոխանցիկ է. ոչինչ կայ աւելի անդիմադրելի քան ինդալը, երբ քեռորդին կողերը բռնած կը ինդար միւսներն ալ անկէ վարակւած կը ինդային լիաթոք։

— Պատոյ խօսք ձեզի, Սքրուճ կըսէր ինծի թէ ծնունդը յիմարութիւն մըն է։

— Սյդ խօսքը անոր համար ամօթ մըն է, ըստ

Սքրուճի հարսը արհամարհանքով մը որովհետեւ կի-ները այսպիսի խօսքեր լրջութեամբ կառնեն:

— ՌՀ. անիկա ծիծաղաշարժ մէկն է ըսաւ Սքրուճի քեռորդին կրնար աւելի հաճելի ըլլալ, ինչ կուզէք, իր յանցանքն է որ կը քաէ, շատ հարուստ է, բայց հարստութիւնը անոր օգուտ մը չունի, չուզեր անով մէկու մը բարիք ընել:

Թէյէն յետոյ, քիչ մը երաժշտովթիւն ունեցան, որովհետեւ հրաշալիօրէն իրարու յարմարած այս ընտանիքը, երաժիշտներէ կազմուած էր:

Բայց ամբողջ իրիկունը երաժշտովթեամբ չ'անցուցին ունեցան նմանապէս ընտանեկան խաղեր, բայց այս խաղերէն ամէնէն հետաքրքրականը խաղ մըն էր որ կը կոչուէր այս կամ ոչ Սքրուճի քեռորդին պիտի մտածէր բանի մը վրայ եւ միւսները պիտի գուշակէն թէ ինչ էր մտածման առարկան եւ ահա հարցումներու տարափ մը իրարու կը յաջորդէր, կենդանի մըն է՞ր, ողջ է՞ր կենդանին, անհաճոյ է՞ր վայրենի է՞ր, կը վոնչէ՞ր, կը խրխնչէ՞ր, կը խօսէ՞ր, լոնտոնի մէջ կը գտնուէ՞ր, փողոցներուն մէջ կը պտտէ՞ր, դրամով չէ՞ր ցուցադրուիր, մարդ մը զայն չէր առաջնորդէ՞ր Գարագեռի մը մէջ կը գտնուէ՞ր, շուկայի մէջ չէ՞ր ըսպանուեր, ձի մը, էշ մը, կով մը, ցով մը, վագր մը շոն մը, խոզ մը, կատու մը, արջ մը չէ՞ր:

Ամէն մէկ հարցումին, Ֆրէտ լիաթոք կը խնդար:

Վերջապէս գիրով քուրիկը, միեւնոյն յիմար խըն դուքրվը բո նու ւէ և նու լու:

— Ես գտայ, գիտես թէ ի՞նչ է այդ, Ֆրէտ, ատիկա Սքրուճ մօրեղբայրդ է:

Իրօք որ ան էր, հացումը ընդհանուր էր, ոմանք դիտել կուտային որ՝ «արջ մըն է» հարցումին պատասխանը «այս» պէտք էր ըլլար:

Ժիտական պատասխանը, հակամիտովթիւն ունէր անոնց խորհուրդները ցրուելու:

— Անիկա, բաւական զուարճութիւն պատճառեց մեզի, այդ մասին վստահ եմ, ըսաւ Ֆրէտ, ապերախտովթիւն պիտի ըլլար, եթէ անոր կենացը չխմէինք, մեզմէ իրաքանչիւրը իր ձեռքին մէջ ունի գաւաթ մը, ուրեմն խմենք մօրեղբօր կենացը:

— Լաւ, մօրեղբօր Սքրուճի կենացը, կանչեցին ամէնքը:

Սքրուճ, սրտով զուարթ, եւ թեթեւ տրամադրութեան մը տակ, պիտի ուզէր հազիւ լսելի ձայնով մը շնորհակալութիւն յայտնել, եթէ երբէք ուրուականը ժամանակ տար, բայց ամբողջ տեսարանը, մէկ շունչէն անցաւ, եւ հիմա ճամբորդութեան մէջ էին:

Անոնք շատ բան տեսան, եւ շատ հեռուները գացին, շատ տուներ այցելեցին, ամէն տեղ երջանիկ վերջաւորութիւն մը կար, ուրուականը կանգ առաւ շատ մը հիւանդներու մահճին մօտ, անոնք մոոցած էին իրենց տկարութիւնը, օտար հողի վրայ գտնուող աք-

սորականները կարծես իրենց ընտանիքներուն ծոցը կը փոխադրուէին:

Լաւագոյն ապագայի մը, յոյսին ճրագը կը շողար բոլոր անոնց համար, որոնք համբերութեամբ կը տոկային, այն բոլոր հաստատութիւններէն ներս, ուր թշուառութիւնն ապաստանած էր, ատիկա ըլլար գըթութեան տուն մը, հիւանդանոց մը, եւ կամ եթէ բանտ մը, ուրուականը հոն կը մտնէր, եւ այդ բոլոր տեղերը կը թողուր իր օրհնութիւնն եւ ուր՝ Սքրուճի կը սորվեցնէր գթութեան սկզբունքները:

Այս բոլորը մէկ գիշերուայ ընթացքին կը կատար էին որոնց մասին, Սքրուճ իր տարակոյսները ունէր, ուրուականը հետզհետէ կը ծերանար:

— Ուրուականներուն կեանքը. այնքան կարճ է:

— Իմ կեանքս, երկրագունտին վրայ շատ կարճ է, եւ այս գիշեր իսկ կը վերջանայ:

Մինչ զանգակները ժամացոյցին 11 քառորդ անցնիլը կը զարնէին:

Եւ ահա ուրուականը զգեստին ծալքերէն դուրս բերաւ, թշուառ, ահարեկ, դժպհի երեւոյթով երկու տղաքներ, որոնք ծնրադրած եւ պնդորէն անոր քղանցքէն կառչած էին:

Տժգոյն եւ վտիտ ծածկուած էին ցնցոտիններով, ին ծի կառչած այս երկու տղաքները, չեն թողուր ինձ որպէսզի անոնց բողոքը ներկայացնեմ, այս մէկը տը-

գիշութիւնն է, միւսը թշուառութիւնը, աւելի զգուշացիր այս տղայէն, որովհետեւ անոր ճակտին վրայ դատապարտութիւն գրուած է:

Ասոնք ոեւ է ապաստան, կամ ապրելու մի ջոց չունի՞ն:

Ուրուականը նոյն ինքն Սքրուճի խօսքերովը բանտեր չկա՞ն, աւելցուց:

Ժամացոյցը կէս գիշերը կը ղարնէր.

Սքրուճ երբ շուրջը նայեցաւ, ուրուականը արդէն անյայտացեր էր, այն ատեն յիշեց ձէյքը Մարլիի խօսքերը, յետոյ աչքերը վեր վերցնելով նշմարեց հանդիսաւոր երեւոյթով ուրուական մը որ պատմուճանով զգեստաւորուած, մէգի մը պէս իրեն կուգար:





IV

Ուրուականը, դանդաղաքայլ ծանր լրջութեամբ
մը Սքրուճին կը մօտենար, հազիւ անոր մօտեցած
այս վերջինը անոր առջեւ ծնրադրեր էր:

Երկա՛ր եւ սեւ զգեստով մը ամբողջապէս ծած-
կուած էր, այդ պատճառով անկէ ուրիշ բան չէր տես-
նուեր եթէ ոչ երկարած ձեռք մը, Սքրուճ սարսափով
լեցուած էր, մանաւանդ որ ուրուականը ոչ կը խօսէր եւ
ոչ ալ կը շարժէր.

— Արդեօք, յառաջիկայ Ծնունդի ուրուականին
ներկայութեանը կը գտնուիմ:

Ուրուականը չպատասխանեց, միայն թէ, կը շա-
րունակէր ձեռքը երկարած պահել.

— Արդեօք, յառաջիկային պատահելիք դէպքե-
րուն նշանները պիտի ցուցնե՞ս:

Իբրեւ պատասխան, գլուխը խոնարհեցնելու նշան
մը ըրաւ:

Թէեւ ամբողջ ժամանակամիջոցին, ուրուականը,

անոր հետ լաւ վարուած էր, բայց դարձեալ տիրող լը-
ռութենէն կը դողդղար, ուստի պէտք եղած ժամանա-
կը տուաւ անոր որպէսզի ինքզինքը կարենայ ժողվել.

Ո՛վ ուրուական, մինչեւ հիմա իմ հանդիպած
բոլոր ուրուականներէն աւելի, քեզմէ կը ժարակուսիմ.
բայց գիտնալով որ, նպատակդ ինծի բարութիւն մը
ընել է, պատրաստ եմ քեզի ընկերանալու, մանա-
ւանդ որ կը յուսամ այսուհետեւ ուրիշ մարդ մը դառ-
նալ:

Ուրուականը չպատասխանեց, եւ հեռացաւ այն-
պէս, ինչպէս որ եկած էր. իր զգեստին մէջ առնելով
Սքրուճը:

Արդէն քաղաքին ճիշդ կեղրոնը հասեր էին, եւ
կը գանուէին սակարանին մէջ, վաճառականները ա-
ճապարանքով հոս հոն կերթային, գրպաններնուն մէջ
դրամներ հնչեցնելով անդին խումբ մը մարդիկ ա-
ռեւտուրի մասին կը խօսէին, ոմանք ժամացոյցի կը
նայէին, եւ մտածկոտ ձեւով մը իրենց շղթաներով կը
խաղաղային, ճիշդ այնպէս, ինչպէս այնքան յաճախ
Սքրուճ տեսած էր:

Ուրուականը զայն կեցուց, խումբ մը մարդոց մօտ
Սքրուճ յառաջացաւ անոնց խօսակցութիւնը մտիկ ընե-
լու համար:

— Ոչ կըսէր, գէր ահագին ծնօտով մարդ մը, ա-
ելի բան մը չեմ գիտեր, միայն գիտեմ թէ մ'եռած է...

— Երբ մ'եռաւ. հարցուց ուրիշ մը:

— Կարծեմ, անցեալ գիշեր:

— Ինչո՞ւ, ինչպէս մեռեր է, ըստ երրորդ մը իր ծխախոտի տոսկին մեծկակ քանակութեամբ ծխախոտ վերցնելով.

— Աստուած գիտէ, պատասխանեց առաջին խօսողը:

— Իր դրամը ի՞նչ ըրած է, ըստ կարմրադէմ դէմքով մարդ մը, որ իր քթին վրայ ուռեցք մը ունէր:

— Այդ մասին շատ բան չեմ գիտէր, ըստ խոշոր ծնօտով մարդ ը, զուցէ իր ընկերոջ ձգած ըլլայ ամէն պարագայի տակ ինծի բան մը ձգած չէ:

Այս կատակը ընդհանուր քրքիչով մը ընդունուեցաւ:

Պոետրականներէն միայն մէկը կուգէր յուղարկաւորութնան ներկայ գտնուիլ, որը քանի մը բառեր միան փոխանակէր էը Սքրուճի հետ, իրարու հանդիպած ատեննին:

Այս խօսքերը ըստուած ատեն Սքրուճի ընկերները ցրուեցան:

Առեւտուրի աշխարհը թողլով, մտան քաղաքի մը մութ փողոցին մէջ, ուր երբէք Սքրուճ մտած չէր, այս տեղը, այնքան մոայլ, խանութները եւ տուները այնքան խեղճ, բնակիչները կիսամերկ, հարբած դժպէի երեւոյթ մը ունէին որ, ամբողջ թաղը կարծես անկար-

գապահութիւն եւ թշուառութիւն կը հոտէր:

Ասանկ փողոցի մը խանութին մէջ, նստած էր 60 ամեայ խենէշ ծերուկ մը, որ կը գնէր, կը ծախէր ամէն տեսակ գործածուած առարկաներ, երկաթի կտորներ նժարներ, եւայլն, այդ միջոցին, թեւին տակ ծրարով առած կիս մը, յետոյ ուրիշ մը, ուրիշ մը եւս եկան:

Առաջին կնոջ ծրարին մէջ, քանի մը աննշան բաներ կային, երկրորդ կինը բերեր էր սաւամներ անձեռոցներ, երկու արծաթէ դգալներ, իսկ երրորդ կնոջ ծրարին մէջ կար անկողնի վարագոյրներ:

Սյս գողցուած առարկաները որոնք մէյ մէկ ոճիրներով մինչեւ այդ մոայլ խանութը եկած էին, մէկ կողմ դրուեցան, ու խանութպանը անոնց հաշիւը աեսնելէ վերջ, անոնք մեկնեցան:

Սքրուճ այս պատկերները տեսնելով, սրտադողով եւ ահաբեկումով լեցուեցաւ, խորհելով որ ինք ալ կրնայ այդպիսի ոճիրի մը զոհը դառնալ:

Եւ ահա փոխադրուեցաւ, ուրիշ տեսարան մը պարզող սենեակ մը, ուր պատուած սաւամով անկողին մը կար:

Սենեակը այնքան մութ էր, որ կարելի չէր զանազաննել թէ ներսը ինչ կար, բայց Սքրուճ հետաքրքիր կինով սկսաւ ներսը զննել, դուրսէն տժգոյն լոյս մը անկողնին վրայ կիյնար, ուր կը հանգչէր կողոպտուած զոհին դիակը, լքուած բոլոր աշխարհէն, անոր քով ոչ իսկ լացող մը կար:

Սքրուճ կըմբոնէր այդ տեսարանին պատճառած դասը, ուստի խնդրեց անկէ, որպէսզի ցուցնէ իրեն զոհին դիակը.

Ուրուականը տարածեց զգեստները իբրև թեւեր, եւ զայն առաջնորդեց լուսաւոր սենեակ մը, ուր մայր մը եւ երկու զաւակներ կային.

Նէ անհամբերութեամբ, անձկութեամբ, մէկու մը կսպասէր ամենապղտիկ ձայն մը լսելուն, պատուհանէն դուրս կը նայէր բայց ի՞ զուր ...

Վերջապէս դուռը զարնուեցաւ, ներս մտաւ երիտասարդ ամուսինը.

Երբ տիրութեամբ ճաշը վերջացուցին, կինը լուրեր հարցուց.

— Դէշ պատասխանեց ամուսինը:

— Մեր պարտքը որո՞ւ պիտի փոխանցուի.

— Զեմ գիտեր, բայց ճիշդ ժամանակին պէտք է ունենանք այնքան մը գումար, որպէսզի՝ սա մեզի աղէտաւոր ըլլայ, կրնայ ըլլալ որ, անգութ պահանջատէրի մը առջեւ գտնուինք ինչպիսին էր մեռնողը.

Բայց այդ ծանր եւ մոայլ խոհերը ցրուեցան տղաքներուն անոնց շուրջ բոլորուելովը.

Ուրուականը զայն քանի մը փողոցներու մէջէն Պօպ Քրաթչի տունը առաջնորդեց, ուր մայրն ու տղաքը բակին մէջ նստած էին.

Անոնք խաղաղ երեւոյթ մը ունէին, մայրը կարով մը

զբաղած պահ մը մէկդի դրաւ, առարկելով որ՝ կարմիր գոյնը աչքերը կը յոգնեցնէ.

Ներս մտաւ հայրը, որուն թէյը պատրաստ էր կրակին մօտ, փոքրիկները անոր առջեւ վազեցին.

Այլուսինը իր կնոջ յայտնեց թէ, հանդիպած էր Սքրուճի քեռողուոյն, որ կուզէր օգտակար ըլլալ իրենց Պօպ անոր այսքարեացակամ ժէսթէն շատ յուզուեր էր.

Հայրը կը պատուիրէր չմոռնալ փոքրիկ թայնի թիմի յիշատակը, եթէ գործով մը ուրիշ տեղ հեռանար.

Սքրուճը ամենէն աւելի հետաքրքրող կէտը, մեռած մարդուն ինքնութիւնն էր. Ուրականը սակայն ոչ մէկ տեղ կանգ կառնէր, որպէսզի կարենան արագօրէն իրենց նպատակին հասնիլ, Սքրուճ խնդրեց վայրկեան մը կենալ,

Այդ պահուն, անիկա նշմարեց իր տունը, վազեց դէպի պատուըանը՝ ահա իր գրասենեակը, բայց կամ կարասիները միեւնոյնը չէին, աթոռին վրայ նստած մարդը ինքը չէր, իսկ ուրուականը սեւեռեալ կերպով տեղ մը կը մատնանչէր.

Հասան գերեզմանատուն, ուր քարի մը տակ կը հանգչէր այն դժբախտը, որուն անունը Սքրուճ գիտնալ կուզէր.

Ուրուականը ինչպէս միշտ, ի հոս ալ անշարժ կը մնար, Սքրուճ ուղղուեցաւ դէպի այն դամբարանը, որը ուրուականը կը ցուցնէր, սարսափով եւ դրդով լեցուած

քարին վրայ կարդաց իր իսկ անունը ԷՊՐՆՁԸՐ ԸՍ-ՔՐԻՒՅ:

Ուրեմն ես էի, այն մեռած մարդը ըստ, ծունկերուն վրայ կթոտելով:

— Ի՞նչո՞ւ ըստ բանեցած բոլոր բաները, եթէ ու-
եւ է յոյս չկայ ինծի համար:

— Ով բարի ուրուական, վստահեցուր ինծի թէ՝
կրնամ շրջել այս պատկերները. կեանքս փոխելով:

Ուրուականը իր ձեռքը շարժեց բարեցակամ ժէս-
թով մը:

— Սրտիս խորեղէն պիտի պատուեմ Ծնունդը, չպիտի
մոռնամ, երեք ուրուականներուն ինծի սորվեցուցած
դասը, ո՞վ ուրուական ըսէ ինծի թէ, կրնամ այդ
քարին արձանագրութիւնը անհետացնել:

Իր ճակատագրին փոփոխութեան համար, երբ ձեռ
քերը ազօթելու համար վեր կը վերցնէր, տեսաւ նոր
ձեւափոխութիւն մը ուրուականին հագուածքին վրայ
մինչ ինք իր վրայ կը դառնար, ինքզինքը մահակա-
լին վրայ կը գտնէր:

Արդարեւ իր իսկ անկողինն էր:

Կուզեմ ապրիլ, ապրիլ անցեալը, ներկան եւ ապա
գան, կրկնեց Մքրում իր անկողինէն ցատկելով, երեք
ուրուականներուն դասը քանդակուած է յիշողութեանս
մէջ, Մարլին, երկինքը, Ծնունդը օրհնեալ ըլլան իրենց
բարիքներուն համար, ասիկա կըսեմ ծունկի եկած, այս
ծունկի եկած:

Ոգեւորուած էր, եւ կը ճառագայթէր իր ունեցած
դիտաւորութիւններուն համար, իր շուրջը նայելով կը
տեսնէր թէ՝ ոչ մէկ առարկայ վերցուած է:

Ինքզինքը փետուրի մը չափ թեթեւ, հրեշտակի մը
չափ երջանիկ, եւ դպրոցական տղու մը չափ զուարթ
կը զգար:

Այդ միջոցին սկսան հնչել եկեղեցին զանգակները
չէր գիտեր թէ՝ ոյդ օրը, ամսուան ո՞ր օրն է, ուստի
դէպի պատուհանը վագելով կանչեց տղեկ մը, եւ անոր
որ օր ըլլալը հարցուց:

— Այսօր Ծննդեան օրն է ըստ տղեկը:

Ուրեմն բոլոր ուրուականները մէկ գիշերուան մէջ
ինծի այցելած են, իսկ տղուն դառնալով, հարցուց թէ
գիտէ՞ր հաւաքաճակին խանութմը:

— Կը յուսամ թէ՝ գիտեմ՝ պատասխանեց տղան:

— Մեծ հնդկահաւին խանութին մէջ ըլլալը ի-
մանալով, մանչուկէն խնդրեց որ, իրեն համար գնէ,
խոստանալով վերադարձին շիլին մը տալ.

Հնդկահաւը, կուգէր Պօպ Քրաթչիի նուէր ղրկել, եւ
այն գիտակցութիւնը թէ՝ այս անակնկալը մեծ հա-
ճոյք մը պիտի պատճառէր իր քարտուղարին կը հըրՃ-
ւցնէր զայն խորապէս.

Խակոյն որ հնդկահաւը կառքով մը Քրաթչիի հաս
ցէին ղրկեց՝ դուրս ելելու համար սկսաւ շուտով հան
փլ:

Ժողովուրդը դուրս կը խուժէր դէպի փողոցները
ճիշդ այնպէս, ինչպէս տեսեր էր իր երազին մէջ. կը դի-

տէր որ, ամէն մարդ գոհունակութեան ժպիտ մը ունէր.

Եկեղեցին դուրս ելելէ յետոյ, սկսաւ փողոցներուն մէջ պտտիլ, կը դիտէր շրջագայող մարդիկը, փաղաք-շութեամբ կը զարնէր փողոցի մանչուկներուն, մուրա-ցիկներուն կը հարցնէր անոնց պէտքերուն համար.

Ի վերջոյ գնաց իր քեռորդոյն տունը, ծննդեան ճաշը անոնց հետ կատարելու համար.

Եւ երբ յաջորդ առտուն շատ կանուխէն գրասենեակ գնաց, տակաւին Պօպ Քրաթչի չէր եկած, ինեղ գրագի-ըը, մինչեւ ուշ գիշերը իր սիրելիներուն հետ զուար-ճացած ըլլալուն ուշացեր էր, հիմա ներողութիւն կը ինսդրէր իր տէրոջմէն, անգամ մը միայն պարտակա-նութեանը մէջ թերանալուն համար.

Որքան մեծ եղաւ զարմանքը, երբ լսեց թէ Սքրուճ իր թոշակին վրայ յաւելում մը պիտի ընէր, եւ շատ լրջութեամբ երջանիկ ծնունդ կը մաղմէր, խոստանա-ռով միանգամայն անոր աշխատասէր ընտանիքին օգ-նութեան համնիլ:

Ահա թէ ինչպէս, երազ մը, անկարեկից, ընչաքաղց Սքրուճը, բարի բարեկամ մը, լաւ տէր մը, գթոթ եւ ագնիւ հարուստ մը դարձուց.

ՁՄՄԴ Ը ՎԴԲ

Ա Ե Ր



0

Ch - 8

440

ଭାବ ଓ କ୍ରମିତି

2833

huk

